

Խրած ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՄԱՆԵՒ  
ԱՇԱԿԵՐՏԵԼՈՑ ՆԱՐԻՆ ԻՉԵՒ  
ԲԱՐԱԼՆԱԿԱՆ :

ՈՎՀ Հանդիսացեալք մերում դըսկ-  
րասան,

Հրաւիրեմ սիրով զձեղ միաբան,  
Յայս սեղան մտաց ձերոց սննդեան,  
Որով միշտ աճիլ և գուլ բանական:  
Իբաց վարդեալ զառիթ ձանձ-  
րութեան,

Յորում է պատկեր այսոյն չարութեն,  
Այլ ջանիւ փութոյ սրտի եռացման,  
Կուռ կալ շտապիլ գողորիկ գիտութեն:  
Այն զարմանահրաշ ուսումն կըր-  
թութեան,

Յանդ անձայն գումամբ յիւր գոգ հան-  
գըստեան,  
Յոր գրկախտոնեալ սիրելեաց նման,  
Օք էր փափառքեալ մինչև յաւ իսեն:  
Եմ զերթ նաւուղիղ՝ զձեռս ՚ի

ծնօտին,

Ողբ մեծ յօրինեն յարտասուաց կաթին,  
Քանզի խաթորին գիտութեն նաւ ին,  
Ու յիշատակին ըստ արթնականին:  
Այլ և հողունի ՚ի սուգս համա-

կեալ,

Իծիգս հարուստ ժամանակս տեեալ,  
Ոինչեւ գտանիցէ զիւրն սիրեցեալ,  
Օք բազում ամաց էր այրիսցեալ:  
Արդ պատկեսնիք՝ հաշտեալ ընդ

նմին,

Ի յանլոյծ կապանս՝ փափագմամբ սըր-  
տին,

Ի ձերոց մտաց ծնունդք արտադրին,  
Յըսպիտակափայլ վայրը բնակին:  
Եւ իմաստութեան շնորհ վեր-

նային,

Օագեսէ առ ձեղ՝ ըղլոյսըն բանին,  
Յայնմամ հեղգութիւնք ՚իբաց տա-  
րագրին,  
Եւ տգիտութեան խաւար՝ լուծանին,  
Ու կաճառք հմաց զիմաստօղդ  
տեսցեն,

Ի մասց նժարն հաստեալ կըռորդին,  
Օգովիսատի հիւսս զօդեալ յերեւրեն,  
Եւ զերանութեան տեր՝ սեթեւթեն:

Ուսումն զգօնութեան գոյն մե-  
ծապէս,

Եմ վաճառական՝ բանին լիապէս,  
Ու որք կամիցին՝ առցեն ձրիապէս,  
Եկցին մեծացեալք՝ շնորհօքն պէսպէս:

Խնդիր ինչ ժաեմ ՚ի ձէնջ մարդե-  
լոց,

Ի ծովք զիս հերքել յար մտաց ձերոց,  
Օք բեղմնաւորեալ ուրծացեալպլա-  
զոց,

Եկի որսճող առ ձեղ դիմելոց:  
Յատկապէս ունիմ. ակն ինչ պատ-  
ուական,

Յաշխարհիս այլ իմն՝ չիք նմին նըման,  
Եւ քան զպայծառ՝ լոյս արեգական,  
Ունողին այնորիկ՝ ՚ի մեծութեան կան:

Են աղջուագոյն է հայոց լեզու,  
Երմին ստացողք՝ լինին մեծարու,  
Օպաց ըղճաշակն՝ թէ ոք առնուցու,  
Օպաց ըղճաշակն՝ ՚ի բաց ընկենու:

Չէ ՚ի պազպանջունս՝ զըրոց որ  
նըստիմ,  
Յաջմէ յահեկէ՝ միշտ փառաւորիմ,  
Հայասեռ զրոհից՝ լեզուս բընակիմ,  
Եւ ապա թէ ոչ անդէն տաշորիմ:  
Օինէն գերահրաշ զգօնութիւ-

նըն այն,

Խրատելով վարժէ զձեղ մանկունս  
համայն,

Վայ այնմիկ ասէ՝ որ ՚ի տղայութեան,  
Վաէ զծայրացեալ ուսմունս գիտութեն:  
Օայս պարտ ցանկալի՝ համարիմ

պատկան,

Օիս ՚ի ձեր լեզու կրել անխափան,  
Օք ոգիչ իմէ ծնունդ Կերսիսեան,  
Ու Արիստակէս՝ ՚ի կարգի անուան:

